



# ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԹԵՐԹ

ԼԵ. ՑԱՐԻ 1923

Տարեկան 50 ֆր. = 4 դր. = 1 սանդիկ:

ԹԻԻ 5-6  
ՄԱՅԻՍ—ՅՈՒՆԻՍ

## Մ Ա Ց Ե Ն Ա Գ Ր Ա Կ Ա Ն

ՅՈՎՀԱՆՆԷՍ Ժ. ԲԱՐՇՈՒՅԱՆԻ  
ՀԵՑՈՑ ԿԵԹՈՒՂԻԿՈՍՏԻՆ ԳՐԱԾ ԹՈՒՂԹԸ

Նոսեր Հ. ՆԵՐՍԷՍ Ա. ԱՅՈՍՆԱՆԻ

Մի թեր ու աղբիւրներ ժԱ. դարու ասորահայ եկեղեցական յարաբերութիւններու: — Տասնումէկերորդ գարուն Հայ ուստրի եկեղեցիներու միջև մշակուած յարաբերութիւններու ուսումնասիրութեան համար անհրաժեշտօրէն հարկաւոր է աչքի առաջ ունենալ Գրիգոր Մագիստրոսի «Ասորոց կաթողիկոսին» ուղղած պատասխան-թղթէն զատ, Յովհաննէս Ժ. Բար-Շուշանի անունով միայն ծանօթ «Հայոց կաթողիկոսին» զրուած ասորերէն թուղթը ու անկասկած այս թղթին իբրև պատասխան Գիրք թղթոցի մէջ պահուած «Գէորգեայ Հայոց վերադիտողը եւ հոգեշահ փիլիսոփայի պատասխանի թղթոցի Յովհաննիսի Ասորոց պատրիարքի» գրութիւնը:

Մագիստրոսի թուղթը — որ Նրուանդ Տէր-Մինասեանի կարծիքով ուղղուած է Յովհաննէս Ժ. Բար-Շուշանին (Հայոց եկեղեցու յարաբերութիւնները Ասորոց եկեղեցիների հետ, էջ 238) եւ Կոստանեանցի եւթաղրութեամբ Յովհան Լ. Դասրիգ-դային (Գրիգոր Մագիստրոսի թղթերը, էջ 283) — վիկտոր Լանգլուան է որ առաջին անգամ կը վերլուծէ Մ. Էմինի սեփականութիւն ձեռագիր օրինակին վրայէն (Mémoire sur la vie et les écrits du prince Grégoire Magistros եւ այլն, Journal asiatique 1869, էջ 21—27). Տաշեան Մատենադարանի Թ. 27 Ձեռագիրը (Սամականի Գր. Մագիստրոսի) ցուցակագրած պահուած ընդարձակօրէն յառաջ կը բերէ թղթէս «Հայ մատենագրութեան համար ոչ նուազ կարեւոր» հատուածներ (Յուցակ, էջ 147—148), իսկ Գ. Տէր-Մկրտչեան յապաւերով թղթիս անկարեւոր սկզբնաւորութիւնն ու վերջաւորութիւնը, մնացած մասն ամբողջութեամբ կը թարգմանէ գերմաներէնի (Die Paulikaner im byzantinischen Kaiserreiche եւ այլն, էջ 140—150), ինչպէս Conybeare

Ճիշդ մի եւ նոյն յապաւումներով անդիւրէնի (The key of truth, a manual of the Paulician church of Armenia, էջ 143—149): Թղթիս լիակատար բնագիրը հրատարակուած էր նախագէտ Համբաւաբեր Ռուսիոյ Թերթին մէջ (Թ. 40—42), 1910ին վերստին ըոյս տեսաւ Կոստանեանցի հրատարակութեամբ, յառաջաբանով ու ծանօթութիւններով՝ Մագիստրոսի Թղթերուն ամբողջական ժողովածոյին մէջ:

Բար-Շուշանի ասորենէն Թուղթը պահուած է Բերլինի մատենադարանին Թ. 177 (Sachau, Թ. 60) Չեռագրին մէջ (Verzeichnis der syrischen Handschriften von E. Sachau, II. Abteilung, Jakobitische Handschriften, էջ 569 եւ այլն) Գ. զրուխը կայ լիակատար Պարիս, Թ. 11 (Anc. fonds 54, Zotenberg, Catal., էջ 71), ուրիշ համառօտ յառաջբերութիւն մը դարձեալ Պարիս, Թ. 84 (Suppl. 32, Zotenberg, Catal., էջ 54): Թուղթս ծանօթ է ասորի մատենագրութեան, այսպէս Բար-Հերբէրտոս գիտէ epistola prolixa adversus Armenos (Chron. eccl. I, 448), նոյնպէս Ասսեմանիի քով Մար Դիոնիսիոս Բար-Սալբբիի գործերուն ամբողջական ցանկը բովանդակող ասորի հատուածի մը մէջ կը յիշուի թէ prolixa Bar-Susan adversus eosdem Armenos (ասորին ունի միայն ܩܕܝܫܐ) epistola in libris demonstrationum exstat (B. O. II, էջ 211), այլուր դարձեալ խօսելով սիմոնականութեան մը մասին, որով իսմայէլ պատրիարքը իր եղբոր տղան Փախրէզդիւնը պատրիարքութեան աստիճանին կ'ուզէր բարձրացընել ժառանգաբար, կը յիշէ Ասսեմանի մատենագրի մը սատողերը՝ facinus a Johanne qui et Josue Bar-Susan Patriarcha in epistola ad Armenios acriter reprehensum (անդ, էջ 383): Առաջին անգամ, որքան գիտեմ, Մ. Մառն է որ կ'օգտուի բերլինեան Չե-

ռագիրէն՝ նի Թ առնլով յատուկ ուսումնասիրութեան 11բ—13բ էջերն, ուր խընդիր կը ըլլայ ծննդեան եւ մկրտութեան տոներու մասին (Тексты и разыскания по армяно-грузинской филологии, I, 1900, Ефремъ Сиринъ: А. О дняхъ празднованія Рождества, էջ 13): Մինչ Ղազարեան կը մնայ «մտադիր սյդ ամբողջ գործը հրատարակել ասորերէն եւ Թարգմանութեամբ» (Տէր-Մինասեան, անդ, էջ 241), միաժամանակ կը կանխեն ու կը հրատարակեն 1912ին ասորի բնագիրը Փրանսերէն Թարգմանութեամբ F. Nau (Lettre du patriarche jacobite Jean X au catholique arménien Grégoire II, ի Թերթին Revue de l'orient chrétien 1912, էջ 145—198) եւ գերմաներէն Թարգմանութեամբ O. Lichti (Das Sendschreiben des Patriarchen Barschusch an den Katholikos der Armenier, ի Թերթին Journal of the American Oriental Society 1912, էջ 268—334): Գէորգայ՝ այս Թղթին դէմ գրած ջատագովականին (Գիլք Թղթոյ, էջ 335—357) ստորեւ կ'անդրադառնանք մանրամասն: Հոս սէտք եկք յախ ծանօթանալ ասորերէն Թղթի հեղինակին կամ հեղինակներուն հետ:

Յովհաննէս Ժ. Բար-Շուշան եւ իմ Հայոց կաթողիկոսին ուղղած թուղթը: — «Իմաստուն, սուրբ, հմուտ եկեղեցական գիտութիւններու եւ ճարտարախօս» (Բար-Հերբ., անդ, էջ 446) Բար-Շուշան (ܩܕܝܫܐ), նախկին անունով Եսոու (Assemani, B. O. II, էջ 143), Թէոզորոսի կամ Յովհաննէս Թ. ի խորհրդականը, 1058ին արեւելեան եպիսկոպոսներու հաւանութեամբ Աթանա Խայէ (= ܟܘ) օրինաւոր պատրիարքին հակառակաթող ընտրուեցաւ (Բար-Հերբ., անդ, էջ 437). Բիչ յետոյ սակայն հաւանական հերձուածի մը առջեւ անկու համար անտարակոյս հրաժարելու խոհեմութիւնն ունեցաւ ու վաճառ մը առանձնացաւ



մինչև Աթանասի մահը (1064). այնուհետև եպիսկոպոսներու միաձայն ընտրութեամբ վերափոխ բարձրացաւ պատրիարքական աթոռ ու կոչուեցաւ Յովհաննէս Ժ. մեռաւ Ամիգ 1073ին: Տես մանրամասն Assemani, B. O. II, էջ 355—356, Wright, A short history of Syriac Literature, էջ 225—227, Duval, La literature syriaque, էջ 396—397 եւ Baumstark, Geschichte der syrischen Literatur, էջ 291—292: Բար-Շուշան ունեցաւ զրական գործունէութեան մեծ համբաւ. « Չղադրեցաւ բնա գրելէ, նոյն իսկ ճամբորդութեան միջոցին կը գրէր. ողորկեց աշխարհն իր թղթերովն ու զրբերով քաղցրուսոյց խրատականներու. բաց ի գրէրէն, զորոնք գրեց, զբաղեցաւ տէր Եփրեմի եւ տէր Սահակայ ճառերով, հաւաքեց զանոնք հատորի մը մէջ, զոր ծելութեանը տարիներուն գրեց իր իսկ ձեռքով, բայց վերահաս մահը կիսկատար ձգեց սկսուած գործը, (Բար-Հեբր., անգ., էջ 447): Գրական այս արտադրութիւնները հայ մատենագրութեան պատմութեան համար երկրորդական նշանակութիւն ունին բնականաբար, միայն հայերուն դէմ գրած թուղթն է որ կը շահագրգռէ մեզ իր պատմական կարեւոր բովանդակութեամբը:

Տէր-Մինասեան նկատած է արդէն թէ այս «ամբողջ գր.» թիւնը Յովհաննէս Ժ. Բար-Շուշանին չէ պատկանում, որովհետև նախ ժԱ. զլսէն սկսուած շատ բաներ մի քանի անգամ կը կրկնուին, այսպէս օրինակի համար ծնունդեան տօնի խնդիրը եւ երկրորդ Ի. զլսուն մէջ տեղեկութիւն մ'ունինք, որ անհերքելի կերպով կ'ապացուցանէ թէ վերջին մասը Յովհաննէս Բար-Շուշանի գրածը չէ. որովհետև կրկին ծննդեան մասին խօսելէ եւ ապացուցանելէ յետոյ թէ հայերը շատ բան փոփոխած են, կը գրէ հեղինակը «որպէս ցոյցատ է լինին պետեան»

Յովհաննէս պատրիարքի վերագոյնն: Պէտք է նկատի ունենալ, որ — կը շարունակէ Տէր-Մինասեան — զրութեան ամբողջ ձեւն ու եղանակն էլ փոխուած է. մինչ ցայժմ հանդիստ կերպով բանակցում էին, այժմ ծանր կերպով ամբաստանում են միմեանց, նոր հայկական իրրեւ թէ վատ սովորութիւններ են մէջ տեղ քաշում պարսաւելու առիթ գտնելու համար եւ այն (Հայ. եկեղ. յարար. Ասոր. եկեղեցիներին հետ, էջ 244—245, տես նաեւ էջ 251): Նա անկախ Տէր-Մինասեանէ — որուն ընդարձակ ուսումնասիրութեան մասին լուր չունի զարմանալիօրէն — կը նկատէ նոյնպէս թէ ժԱ. զլսէն ետքը l'auteur ne s'adresse plus au catholicos, mais s'en prend directement aux Arméniens. Cette partie a été ajoutée plus tard à la lettre du patriarche Jean, comme nous le verrons écrit explicitement au chap. XX (Revue de l'orient chrétien 1912, էջ 189, ծանօթ. 4):

Իգնատիոս Անտիոքացի եւ իր գրութիւնը: — Lichti կը մատնանշէ իր յառաջաբանին մէջ թէ թղթիս վերջը յակօրիկ պատրիարքի մը կնիքը կայ զրոշմուած. ստրագրութիւնը հետեւեալն է՝ «Իգնատիոս, պատրիարք Անտիոքայ անուանեալ Մատթէոս ըստ կարգի երեսներորդ երրորդ յակօրիկեան պատրիարքներու, Մատթէոս Մարգինցի», այս գրութենէն Lichti նալ իր կարգին կ'եզրակացընէ dass wir zwei Briefe in einem zusammengeschweisst vor uns haben: einen von Johannes Barschuschian, den ersten Teil der Handschrift bildend, und einen von Ignatius von Antiochien (Journal of the American Oriental Society 1912, էջ 269). կը մտնայ Lichti այստեղ ցոյց տալու միայն թէ ո՞ր կը սկսի իսկապէս թղթիս երկրորդ մասը կամ Իգնատիոսի թուղթը: Ես իմ կարգիս թոյլ կու տամ ինձի ենթադրել թէ Բար-Շուշանի անունով միայն

աւանդուած այս թուղթը իր ներկայ վիճակին մէջ ամբողջական չէ. քայքայուած թերթի մը կամ քանի մը թերթերու անկումով երկու զատ գրութիւններ ձուլուած են իրարու ու կազմած այսպէս անյարիր ու անկապ միութիւն մը: Այս ենթադրութեամբ է որ թղթիս մէջ նկատուած զգալի կրկնութիւնները, ի. զլխուն մէջ «տէր Յովհաննէս պատրիարքի» անունն գոյութիւնը ու թղթիս վերջը իգնատիոսի ստորագրութիւնը կրնան գտնել իրենց բնական լուծումը: Ասորի այժմեան բնագիրը շատ մանրակրկիտ քննութեան ենթարկելու հարկ չկայ համոզուելու համար այս իրողութեան: Մինչդեռ առաջին մասին մէջ (Ա.—Ժ.) զգալի է իրօք ու շոշափելի թղթակցութեան ձեւն ու ոճը (Բար-Շուշան ուղղակի կը խօսի հոս «Հայոց կաթողիկոսին հետ քարտիսիւ եւ մրով»,), երկրորդ մասին մէջ (ԺԱ.—ԻԱ.) դէմքերը յանկարծ կը փոփոխուին, այլ եւս «Հայոց կաթողիկոս ին չէ որ կ'ուղղուի խօսքերը, այլ ամբաստանութիւններ իրարու կը յաջորդեն միշտ «անոնց» մասին (հեղինակը կը դժուարի նոյն իսկ «Հայ» անունը բերան առնելու, այլ կը գոհանայ միայն ղերանուններով): Կարելի՞ չէ արդեօք, այս շատ կաշեւոր իրողութիւնը աչքի առաջ ունենալով, ենթադրել նոյն իսկ թէ այժմեան գրութեանս երկրորդ մասը Հայոց կաթողիկոսին կամ ընդհանրապէս Հայերուն ուղղուած թուղթ մը չէ եղած նախապէս, այլ հակաձառական գրութիւն մը պարզ եւ կամ թերեւս նաեւ ոչ-հայու մը գրուած թուղթ մը Հայերու ատելի սովորութիւններու մասին՝ իգնատիոսի հեղինակութեամբ: Թղթիս մէջ յիշուած այս իգնատիոսը Lichti կը նոյնացընէ Բար-Հեբրէոսէն քաղցեացիներու իբրեւ 33. մափրեան յիշատակուած իգնատիոս Ղազարոսի հետ, որու մասին ընդարձակ տեղեկութիւններ կը հաղորդէ Assemani (B. O. II, էջ 450—452):

Հայոց մը կաթողիկոսին ուղղուած է թուղթս: — Երկու զրացի եկեղեցիներու իրարու դէմ լարուած թշնամանական յարաբերութիւնները բարեխաւերու ու աւանդական սովորութիւններու ու ճէսերումասին բարեկամական հասկացողութեան մը գալու նպատակաւ՝ Բար-Շուշան, ինչպէս կը կարծէ Տէր-Մինասեան, 1064ից ոչ շատ յետոյ Հայոց կաթողիկոսներից մէկին (այդպիսիք շատ էին այն ժամանակ) գուցէ Գրիգորին (1064ի եւ 1072ի մէջ) մի թուղթ է գրել, ցանկութիւն յայտնելով միութիւն հաստատել հայերի եւ ասորիների մէջ: Այդ թղթի պատասխանը նա ստացել է, ինչպէս երեւում է նրա ասորերէն մեղ հասած պատասխանից Հայոց կաթողիկոսին, ուր նա վերջնիս թղթից կտորներ էլ է մէջ բերում «դուք հարցնում էք» խօսքերով: Դժբախտաբար նրա առաջին թուղթը եւ Հայոց կաթողիկոսի առաջին պատասխանը կորած են երեւում (Հայ. եկ. յարաբ. Ասոր. եկեղեցիների հետ, էջ 241): Հայ բանասէրին այս ենթադրութեան կից աւելի պարզ կարծիք մըն է որ կը ներկայացընէ Nau՝ նամակս ուղղուած համարելով Գրիգոր Բ. կաթողիկոսին (1065—1105), այս կարծիքին կը ձայնակցի նաեւ Բաուսմշտարկ (Geschichte der syrischen Literatur, էջ 292): Ինչպէս յայտնի է, Գրիգոր երկրորդն էր որ յոյն եւ լատին եկեղեցիներու հետ խզուած յարաբերութիւնները վերստին արձարծելու ու պնդելու այնքան փոյթ սարաւ: Եոյներու մօտ թէեւ ի դերեւ ելաւ իր ձեռնարկութիւնը, սակայն եւ այնպէս լատին եկեղեցւոյ քով ընդունելութեան արժանացաւ ու Գրիգոր եօթներորդէն ընդունեցաւ պալինը (Tounebize, Histoire politique et religieuse de l'Arménie, էջ 163—164). Ջերմապէս միութեան ցանկացող այս հայրապետը չէր կրնար բնականաբար՝ անտարբեր մնալ նաեւ յակոբիկ եկեղեցւոյ

հանդէպ. եւ ահա Բար-Շուշանի նամակը, որ պատասխան մըն է, կու գայ հաստատելու թէ Գրիգոր իրօք Ասորիներու վու թացած է զիմեւ երկու եկեղեցիներու մէջ եղած տարբերութիւններու մասին տեղեկութիւններ ինչդրելու ու համաձայնութեան մը գալու զիտումով: N a u կը կարծէ թէ son (Գրիգորի) initiative n'a pas été couronnée de succès, car le ton de la réponse et surtout les critiques qui ont été ajoutées à la fin de la lettre, ne permettent pas de croire que Grégoire s'en est montré satisfait (Revue de l'orient chrétien 1912, էջ 146).

Քանի որ սակայն Բար-Շուշանի թղթին պատասխանը ուղղակի Գէորգն է որ կու տայ, ինչպէս պիտի տեսնենք, մէջ բերուած երկու կարծիքներու մէջէն աւելի հաւանականը կը թուի ինծի բնականաբար Տէր-Մինասեանի ենթադրութիւնը: Թղթիս վերնագրին մէջ յիշուած « Կեանքի Գեորգի Գեորգի վերաբերեալ » եւ հոգեշնորհ Գեորգի Գեորգի վերաբերեալ » նշանակող շարքի մէջ Գեորգի Գեորգի Բ. Գառնեցիին չեան սխալմամբ Գեորգ Բ. Գառնեցիին (876 եւ 897)՝ « Գրեաց սա եւ թուղթ մի առ Յովհաննէս պատրիարք ասորւոց ի վերայ ծխից նոցա եւ թէ չէ պարտ խմորուն առնել զնուէր սրբոյ պատարագին, զոր նորոգ էին սկսեալ, եւ այլ ինչ բազում, բայց այս թուղթ չեղեւ նմա ընդունել » (Պատմութիւն Հայոց Բ, էջ 702): Չամչեանի այս թիւր կարծիքին կը հետեւին Չարբհանալեան (Հայկ. հին դարու-թիւն, Գ. տպ., էջ 531), Տաշեան (Յուրաք, էջ 768 եւ այլն) եւ 1904ին նաեւ Ակիւնեան (Հանդ. Ամս. 1904, էջ 876—898). Բայց Բար-Շուշանի թղթոյն Տէր-Մինասեանի Die armenische Kirche եւ այլն ուսումնասիրութեամբ (էջ 97—106) ծանօթանալէ վերջ 1905ին կը գրէ Ակիւնեան « բերլինեան ասորի բնագիտական խորագրի միջի Բար-Շուշան յորջորջանքն անկասկած կ'ընէ թէ Ասորւոց

պատրիարքն չէ Յովհաննէս Գ, այլ ՏԱ. դարու Յովհաննէս Ժ. (1064—1073): Ծիշդ այս ժամանակամիջոցին (1069—1072) կը նշմարենք կաթողիկոսութեան աթոռոյն վրայ առժամանակեայ կերպով նստած Ղուկաս Գ. Լուկասի իբրեւ աթոռակալ Գ. Վկայասիրի: Այսու պայծառագոյնս յերեւան կ'ելէ հայերէն թղթի « վերադիտող Հայոց, ասութեան իմաստը: Հետեւաբար թղթոյս զրու-թեան ժամանակը կ'ընկնայ 1069—1072, » (Հանդ. Ամս. 1905, էջ 366—367): Տես նաեւ Տէր-Մինասեան, Հայոց եկեղեցու յարաբերութիւնները Ասորւոց եկեղեցիներին հետ, էջ 234—235:

Բար-Շուշանի թղթոյն պատասխանը: — Հետաքրքրական է ու շատ կարեւոր տեսնել այժմ թէ Գեորգ Լուկասեան ընծայուած այս թուղթը իսկապէս Բար-Շուշանի թղթին պատասխանն է: Տէր-Մինասեան ապացուցանելու համար այս հարցը այնքան մանրամասն ու այնքան հիմնովին կը քննէ խնդիրը, որ ինծի այստեղ ուրիշ գործ չեմնար, բայց եթէ կրկնել մի առ մի հայ բանասէրին այս մասին ձեռք բերած արդիւնքները: Թէ հայերէն նամակը իսկապէս ասորիներին պատասխանն է, այդ կարելի է տեսնել նոյն իսկ առաջին երեսէն: Հայը մէկ կողմ թողլով ասորիին հաւատոյ մասին ըսածը, կ'ընդունի անոր ուղղափառութիւնը եւ իր ուրախութիւնն յայտնելով այդ առթիւ կ'աւելցնէ. « իսկ ի վերայ եկամուտ կարգացրէ եւ աւտարխորհ թերի կատարմանցդ (յ)ոյժ հեծեմք տրտմագին, զոր ոչ սրբոյն Միքիմէ, եւ ոչ ի նորին նմանութիւն ուղղափառ վարդապետաց եւ ոչ ի կանոնական հրամանաց առաքելոց եւ սրբոց կանոնական չարմանց չարմանց չարմանց ընկալեալ ունիք, այլ յոմանց չարմանց եւ ապականչաց զգեղեցիկ սերտափառաց եւ ապականչաց զգեղեցիկ սերտափառաց հաւատոյ, որք ջանացան մտանել եւ եղծանել զգեղեցիկութիւն հարսինդ Աստուծոյ եկեղեցւոյդ ասորւոց, որք թէ-

պէտեւ ոչ զարիւյնն զլիսոյ ուղիղ խոստովանութեանդ, սակայն աւելորդ եւ անպատուական կարգաւք ոչ թողին գոլ գեղեցիկս, զոր ծանեաք զարպարապէսն ի ձիւրոյդ գրութեանցս, (Դիւք թղթոց, էջ 335—336): Նման օտարամուտ կարգերու դէմ է որ կը զինուի Հայոց կաթուղիկոսը, սակայ վիպոյ թիւններ բերելով իր առջեւն ունեցած Բար-Շուշանի գրութիւններէն, որով կ'ապացուցանէ նաեւ թէ իր զրու-թիւնը ուղղակի պատասխան է ասորի պարիարքին գրութեան. այսպէս

Բար-Շուշան, ԳԼ. Գ: Գէորգ, Գիրք Թղթոց, էջ 336:

Հարցանէք վասն խմորոյն, զոր առնեմք մեք եւ ամենայն ժողովուրդք քրիստոնեայք, թէ էր իրեք այն աւրինակ յախանկար իցէ եւ զաղէն եւ զձիթոյն, զոր արկանեմք մեք յընծայան, այսինքն ի հացն գոհութեան... եւ քանզի ի շորից բնութեանց... կազմեցաւ եկաց... դնեմք մեք ջուր ի նշանակ ջուրցն առաջնոց եւ այլեք՝ յաւրինակ փոշւոյ եւ խմոր՝ ընդ աւդոյն այլերի եւ աղ փոխանակ հոյ... գուր էք աղ երկրի, ասէ Բրիտոս առ աշակերտս եւ ամենայն զոհ աղիւ յաղեցի, որպէս հրամայեաց Աստուած Մովսէսի ի գիրս Վեւացւոց... քանզի ոչ ուտիցի անհամ ինչ առանց աղի, ասէ Յովք...:

Բար-Շուշան, ԳԼ. Գ: Գէորգ, անդ, էջ 337:

Չի եւ աւրէնքն իսկ ի հնուսն զնոյն առնէին ընդ քաքարս բազարջս, որք ձիթովն զանգեալ աւծանէին եւ ընդ աշտանակն եւ ընդ ճրագարանս: Նա եւ ուսն իսկ ձիթեւոյ, զոր աղան նեակն... երեր...: Յայն սակս իսկ պարտ եւ պատած է արկանել ձէթ ի կենդանի պատարադն Բրիտոսի...:

Չի գրեալ էիք յազգս խմորելոյ եւ աղելոյ եւ համեմելոյ եւ ձիթելոյ... եւ ըստ ստեղծմանն Ազգայն ի շորից նիւթոց ասէք կատարել զմարմինն Բրիտոսի եւ արկանել ի խորհուրդ ջրոյն՝ ջուր եւ ի խորհուրդ հողոյն՝ ալիւր եւ ի խորհուրդ հրոյն՝ աղ... Եւ ասէք թէ պարտ է աղ արկանել, զի ասաց տէրն առաքելոցն թէ գուր էք աղ երկրի եւ թէ պատուիրեաց Մովսէս ընդ զոհսն աղ խառնել... եւ կամ իմանալ թէ երբ ասաց թէ Ուտիցի հաց առանց աղի...:

Չի ի հնուսն զբազարջն ձիթով աճառէին, եւ յաշտանակն ձէթ արկանէին եւ աղանին տերեւ ձիթեւոյ ընդ երեր: Ո՛հ մծի մտակուրութեանդ ասել թէ աղանին տերեւ ձիթեւոյ երեր, մեզ պարտ է ի Բրիտոսի մարմինն ձէթ արկանել եւ կամ ասել թէ արժան է ձէթ արկանել զի ի հնուսն զբազարջն ձիթով աճառէին:

Բար-Շուշան, ԳԼ. Ե: Գէորգ, անդ, էջ 338:  
 Խմորն ոչ անուանի բազարջ եւ ոչ բազարջն խմոր կոչի:  
 Արդ ի մջ բերցուք որ ինչ յաղագս հացին զի ասէք եթէ բազարջ հաց ոչ ասի եւ ոչ հացն բազարջ:

Բար-Շուշան, ԳԼ. Ե: Գէորգ, անդ, էջ 342:  
 Եւ եթէ ասիցէք զի զբազարջն եկեր տէր մեր եւ կըքեաց զհինն եւ զբազարջն եկեր եւ հաստատեաց երդնորս, զկան բանքն յախանկարի՝ ի հնուսն բազարջ եւ եւ բազարջ գարձեալ ի նորումս, եւ էր այն իցէ նորոգութիւնն որ Բրիտոսիւն եղեւ... Գառնն հին էանց:  
 Եկեացուք ի զրպարտեալն ի ձէնջ ի բանն Պաւղոսի թէ հինն անց ասաց, ապա ո՛ր մնաց քո բազարջն, որ ոչ նորեցաւ: Խնդրես թէ ո՛ր մնաց, եւ արդ դու ասացեր թէ ո՛ր մնաց քո աղն...:

Բար-Շուշան, ԳԼ. Ե: Գէորգ, անդ, էջ 337-338:  
 Եւ եթէ ասիցէք եթէ ուստի էր նոցա յոյնժամ հաց խմորուն յերուսաղէմ (տացուք պատասխանի թէ) ... էր իսկ ի կատարած կոյս մաւտ հասեալ թաղաւորութիւն նոցա եւ չգոյր նոցա իշխանութիւն կատարելոյ զտաւնս իւրեանց որպէս երբեմնս լրեմն զխորդ ու պէտ ըստ իւրեանց հեշտի...: Չի Հերովդէս եւ Պիղատոս եւ միւս չորրորդապետքն, որ իշխելին յերուսաղէմ եւ ի Հրեաստանի եւ ի Վաղիղիա... ոչ թողիին նոցա զի կատարեցին զտաւնս իւրեանց, որպէս հրամայեալն էր նոցա:  
 Իսկ եթէ ասէք զառեալ հացն խմորուն լինել, յազգս ժամանակին եւ իշխանութեանն ասէք թորձեալ զառեւնսն: Արդ եթէ ըստ ձերում կարծեացդ իստ ձերում կարծեացդ եւ բարձեալ էին աւրէնքն, զիտոգ կըքն տէրն ասէք...: Իսկ եթէ վասն Հերովդի զիշխանութիւնն ունելոյ, որ ի հեթանոսաց էր, կարծես իստանեալ զառեւնսն, այլ ոչ կեայր իբրեւ զհեթանոս, այլ իբրեւ զհրեայ:

Բար-Շուշան, ԳԼ. Ե: Գէորգ, անդ, էջ 345:  
 Իսկ վասն մկրտութեան խաչից եւ ժամահարաց, զոր գուքն կատարէք...: Եթէ այք աշակերտեցէք զամենայն հեթանոսս, ասաց Բրիտոսս, եւ մկրտեցէք զնոսս յանուն հար եւ սրբւոյ եւ հոգւոյն սրբոյ... Ոք ի Բրիտոսս մկրտեցարուք, զԲրիտոսս զգեցեալ էք, արդ խաչ եւ ժամածար զԲրիտոսս զգեցեալ են եւ կամ որդիք արքայութեանն են:  
 Եւ արդ դարձցուք առ հարցուածն ձեր, զոր վասն խաչ աւրհնելոյ, զի ասէք թէ աշակերտացն հրամայեաց մկրտել եւ որդիս արքայութեան լինել եւ առաքեալն Պաւղոս թէ որք ի Բրիտոսս մկրտեցարուք, զԲրիտոսս զգեցեալ էք, արդ խաչ եւ ժամածար զԲրիտոսս զգեցեալ են եւ կամ որդիք արքայութեանն են:  
 Եւ արդ դարձցուք առ հարցուածն ձեր, զոր վասն խաչ աւրհնելոյ, զի ասէք թէ աշակերտացն հրամայեաց մկրտել եւ որդիս արքայութեան լինել եւ առաքեալն Պաւղոս թէ որք ի Բրիտոսս մկրտեցարուք, զԲրիտոսս զգեցեալ էք, արդ խաչ եւ ժամածար զԲրիտոսս զգեցեալ են եւ կամ որդիք արքայութեանն են:

Բար-Շուշան, Գլ. Ժ:

Գէորգ, անդ, էջ 346:

Եւ եթէ զայս ինչ մեք պինդ ունիմք եթէ սկիզբն աւուրն յերեկոյէ է եւ ոչ եթէ յառաւառակէ՝ զայս յայնմանէ իսկ ուսաք, զի ասէր Քրիստոս առ այնոսիկ որ զնշանն խնդրէին թէ Չի որպէս, ասէ, էր Յովնան ի փոր կէտին զերիս տիւս եւ զերիս գիշերս, նոյնպէս պարտ է լինել եւ որդոյ մարդոյ ի սիրտ երկրի զերիս տիւս եւ զերիս գիշերս:

Արդ եկեցուք որ ինչ յաղագս սկզբնաւոր եւ երկուցաներոյ զգիշեր քան զտիւ... եւ ասէք թէ մեք ուսաք ի բանէն Քրիստոսի որ ասաց թէ Որպէս եղև Յովնան ի փոր կէտին զերիս տիւս եւ զերիս գիշերս, նոյնպէս պարտ է լինել եւ որդոյ մարդոյ ի սիրտ երկրի զերիս տիւս եւ զերիս գիշերս:

Բար-Շուշան, Գլ. Ժ:

Գէորգ, անդ, էջ 351-352:

Վասն տաւանի սրբոյ ծննդեան եւ յայտնութեան, զոր ըստ կանխակալ սովորութեանն տաւանէր դուք ի միասին, գիտաջինք...: Ոչ երբևէ ի դիպաց ինչ կամ ի տղիտութենէ սպրդեցին մտին այս աւրէիք յեկեղեցիս յուսաց եւ հոռումոց եւ եղիպատաց եւ ի մեր իսկ ասորւոց եւ այլոց բազմաց, այլ...:

Իսկ վասն հարցմանցդ զմեզ թէ զճնունդ եւ զայտնութիւն ի մի կատարէք, որպէս առաջին հարցն...: Այլ զի գրեալ էր թէ ոչ անգիտութեամբ զեցիս հոռովոց եւ յունաց եւ եղիպատաց եւ ասորւոց, այլ...:

Մտադրութեան արժանի է որ Գէորգ, որ կարգաւ մի առ մի կը պատասխանէ Բար-Շուշանի գրածներուն, վերջնոյս խոստովանութեան մասին գրած ամբաստանութեան վրայէն կ'անցնի ընդհանր: Իսկ ժԱ.— ԻԱ. գրուինքու զէմ ո եւ է յիշատակութիւն գոյութիւն չունի Գէորգի նամակին մէջ, հետեւաբար ժ. գլխով կը վերջանայ Բար-Շուշանի թուղթը: «Եթէ Յովնան համնէս Բար-Շուշանի նամակին կցուած վիւս հատուածները (ժԱ.— ԻԱ.) Գէորգ կաթուղիկոսը կարդացած լինէր անհնարին է որ անպատասխան թողնէր, որովհետեւ այնտեղ շատ ծանր յարձակումներ ու մեղադրանքներ կան Հայոց եկեղեցու հասցին, (Տէր-Մինասեան, անդ, էջ 244, հմմտէ նաեւ Lichti, Journal of the American Oriental Society 1912, էջ 271):

Ասորի բնագրին հայերէն թարգմանութիւնը: — Լիակատար «Գիրք թղթոց» ի մը ուսումնասիրութեան ու քննական հրա-

տարակութեան դժուարին ծրագիրը իրագործելու համար, հարկ է նախ օտար (յոյն, ասորի, լատին...) հեղինակներուն Հայերու ուղղած կամ Հայոց մասին գրած թուղթերը ենթարկել մասնակի քննութեան ու բնագիրները վերածել Հայերէնի: Հ. Ալի-նեանի մտածնունդ գեղեցիկ այս ծրագրին նպաստելու համար է որ ձեռնարկուած է ուսումնասիրութեան ու թարգմանութեան Բար-Շուշանի հետաքրքրական այս նամակին, որուն պիտի յաջորդեն կարգաւ ուրիշ կարեւոր թղթերու քննութիւններն ու թարգմանութիւնները: Թուղթս թարգմանուած է ուղղակի ասորի բնագրէն. ստրկական թարգմանութիւն մը չէ փորձուած ներկայացընել հոս, եւ ոչ ալ սակայն ազատ ու սանձարձակ թարգմանութիւն մը, այլ հետեւուած է խղճմտօրէն նախնի դասական թարգմանիչներու արուեստին ու աշխատուած նմանիլ անոնց ճշգրտօրէն: Գլուխներու բաժանմունքը Nauի Ֆրանսերէն թարգմանութեան հետեւողութեամբն է եղած. կը շեղի հետեւաբար հայ թարգմանութեան զլիակարգութիւնը Lichtiի գերմաներէն թարգմանութեան տուած զլիակարգութենէն: Երբեմն յայտնապէս իրարմէ տարբեր գրիչներու պատկանած, բայց ներկայիս միաձուլուած բնագիրը հայերէն թարգմանութեան մէջ յարմար ու բանաւոր դատուած է բաժնել վերափոխութեան զատ մասերու. առաջինը վերաբերուած է Յովնանէս Բար-Շուշանի ու երկրորդը՝ Իգնատիոս Անշանի ու երկրորդը՝ Ժանօթութիւններու մէջ տիրացուոյ: Ժանօթութիւններէ ու բացի կարեւոր յառաջերութիւններէ ուսողութիւններէ, մանրամասնօրէն նկատուողութիւնները ու Lichtiի հակահրդածութիւնները ու նոյնպէս Nauի ուսկ արտայայտութիւնները, նոյնպէս Nauի եւ Lichtiի թարգմանութիւններու մէջ նկատուած զգալի շեղումները:

Ա.

Թուղթ սրբոյ տեառն Յովհաննու Պատրիարքի, որ է Բարշուշան, առ Կաթողիկոս Հայոց վասն ատելի սովորութեանց որք ի մէջ եկին երեւեցան ի ժողովրդեան Հայաստան աշխարհին արտաքոյ կանոնաց եկեղեցոյ:

Ա. Նախ վասն հաւատոց ուղղափառ ժողովրդեանն Ասորւոց: — Յովհաննէս ծառայ Յիսուսի Բրիստոսի եւ ողորմու թեամբն Աստուծոյ հովուապետ եւ տէր հաւտին կենարար արեամբն զնելոյ<sup>1</sup> (եւ) պատրիարք՝ ողջոյն սուրբ առ սրբութիւն ձեր առաքէ: Օրհնեալ է Աստուած, հայր տեառն մերոյ, Յիսուսի Բրիստոսի, որ յամենայն ժամ նորանշան սքանչելիս գործէ մեզ սիրովն եւ յայտնի առնէ զլուսաւորութիւն<sup>2</sup> զիտութեան իւրոյ ի սիրտս մեր, այն որ մխիթարէ զմեզ ի նեղութիւնս մեր. եւ որպէս լոյս զտեսանելիս՝ միաւորէ զմեզ ի սէր իւր հոգւով եւ իբրեւ շունչ յանդամ՝ յաւդէ զմեզ սիրովն եւ ի նմանութիւն մազնիան քարի առնու ձգէ զմեզ ի միութիւն խաւսակից ընդ ձեզ լինելոյ, զի մարմնաւոր բանիք զաւղեսցուք քարտիսիւ եւ մտով որպէս հոգւով եւ մարմնով ընդ սրբութիւն ձեր եւ լուսաւորեսցին աչք մեր ի զիտութենէ ձերմէ եւ լիցի բարձրացեալ եղջիւր անանկութեան մերոյ խոնարհութեամբ (նորուն), որում փառք եւ պատիւ այժմ եւ միշտ ամէն:

Մի է Աստուած, որ է յամենայնի եւ յամենեսին ի մեզ, ո՞վ<sup>3</sup> հայր հոգեւոր եւ

<sup>1</sup> L (= Lichti) Աւօ, բառը վրիպմամբ Աւօ) կարգացած է ու հատուածը թարգմանած սխալ՝ und Herr der Gemeinde, d. h. durch das erlösende Blut Patriarch geworden, էջ 306:  
<sup>2</sup> L ունի Աւ, (= զլուսաւորութիւն), իսկ N (= N a u) Աւ, (զՏոս), հետեւաբար կը թարգմանէ le parfum de sa connaissance, էջ 178:  
<sup>3</sup> N Ձեռագրին տուած օ) (= ով) ձայնարկութիւնը կը ջնջէ եւ նախադասութիւնս կը հասկնայ՝ un est Dieu qui est en tout et en nous tous, le Père spirituel et saint, էջ 178:

սուրբ, եւ մի տէր Յիսուս Բրիստոս, որով ամենայն ըստ առաքելական պատգամաց աստուածեղէնն Պաղոսի եւ հարցն սրբոց Նիկիայ, եւ մի հոգի սուրբ, որ յամենայն: Մի եւ մի եւ մի՝ երեք, (այլ) ոչ եթէ յամենայնի՝ յանուանս, յանձնաւորութիւնս, ի զէմս, ի սեպհականութիւնս անձնաւորութեանցն սրբոց, իսկ մի ըստ էութեան, այլ եւ ոչ այսպէս յամենայնի, զի մի դամազիւտ ի մեզ լինիցի ամբարիշտ հայհոյութիւնն Սաբեղիոսի եւ մի հրէարէն ինչ ի բանն արկցուք ուրեք ի կիր. նա եւ ոչ երեք ըստ Արիոսի հերձուածոյն կամ աստիճանաւք ինչ եւ չափովք մեծութեան եւ մեծի եւ առաւելագոյն մեծի<sup>1</sup>, որ յանդգութեան իսկ է արդարեւ՝ զոյգ հաւասար անաւրէնութեան եւ ամբարիշտ մտաց եւ չար կամաց: Եմին իրի իսկ մի յերիս արժան եւ ի զէպ է խոստովանել եւ երիս զմին դաւանել, որպէս ուսուցանէ աստուածախաւան Գրիգոր: Հայր է հայլ՝ անսկզբնական, այս ինքն է առանց ծնանելոյ. որդի է որդի, այլ ոչ եթէ առանց սկզբան, զի է ի հաւրէ ծննդեամբ. հոգի սուրբ ելանէ ի հաւրէ եւ ընդ որդւոյ մի էութիւն, մի աստուածութիւն, մի թագաւորութիւն եւ իշխանութիւն եւ կամք եւ զաւրութիւն եւ զործ: Ոչ երեք էութիւնք կամ երեք աստուածք կամ երեք իշխանութիւնք այլակերպք ընդգիմակացք՝ այլ մի Աստուած բնութեամբ եւ էութեամբ՝ իսկ երեք անձնաւորութիւնք սրբոց անձանցն՝ բաժանաւոր սեպհականութիւնք: Զոր աւրինակ Ազամ եւ Սէթ եւ Եւա, եւ արեգակն եւ լոյս նորա եւ ջերմութիւն նորին՝ եւ միտք եւ բան եւ շունչ, եւ տունկ եւ հոտն եւ գոյնն այլովքն հանդերձ, թէպէ՞ եւ չզուցէ ինչ ի ցուցանել աւրինակս բնութեան նմանագոյն, որ հաւասարիցէ կամ նմանիցէ տեառն յորդիս հրեշտակաց, որ՝

<sup>1</sup> L կը թարգմանէ այս հատուածը շեղելով ա՞ սորի բնագրէն՝ oder nach Stufe und Mass von groß grösser, am grössten, էջ 307:



այսպիսի ինչ անամուծ ազոյնս դանդաչեցեն եւ զմարդ զու զնաքեայ անյր ուրեմն ի վեր յաստուածավայելուչ փառս հանեալ վերացուցանիցեն: Այսոքիկ իսկ են Ասորոցս բանք քրիստոնէական հաւատոյ: Ո՛վ սուրբ Աստուծոյ, գրեմք մեք կարճ ի կարճոյ խորագրեալ իմաստութեան ձերում իբրեւ վարդապետի հոգեւորական իսրայէլի եւ պատճառս իբրեւ ընծայութիւն ինչ ամենագէտ զիտութեանդ տամք մեք, իբրու զի ի հոգիւնց հոգեկիր թղթոց ձերոց լուսաորեցաք մեք եւ ի ձերոցն ձեզ մատուցանեմք: Զբաղմաւք ընծայութեամբք եւ աւրինակաւք վարդապետաց բազմաց զսնց արարեալ անցանեմք մեք, այլ զոր աւրինակ երկինք բազմապայծառ ճառագայթիւք եւ երկիրս դունակ գունակ ծաղկաւք զարդարեալ, նոյնպէս եւ ի ինդիրս չպիտոյս ցանկալի թուղթն ձեր: իսկ զսովորութեանցդ տամք մեք սիրոյդ սիրով եղբայրութեան պատասխանի, զի այս իսկ է լուսնն աւրինաց եւ կատարումն մարդարէից: Այլ մի աղէ կացուսոյք զկամս մեր աւրէնս հակառակ ճշմարտութեան, զայս իսկ խնդրեմ յիմաստութենէ ձերմէ, եւ մի՛ լիցուք հակառակորդք ի կարիս ամբարշտութեան<sup>1</sup> եւ մի (իւրք ինչ իրաւք) հաւանեցուք եւ նմանեցուք հրէիցն խտապարանոցայ<sup>2</sup>:

<sup>1</sup> S-U (= Sեր-Մինասեան), որ օգտուած է Ղազարեանի թարգմանութենէն, այսպէս յառաջ կը բերէ հատուածս՝ «Զէր գործութիւն իւրեւ իւր գործութեան եւ իւր իւր իւրեւ իւր իւր գործութեան, որ օրէնքի եւ մարգարէներ լուսն է: խնդրում եմ սակայն Ձեր իմաստութիւնից, որ մենք մեր կամքը իբրեւ օրէնք ճշմարտութեան դէմ գնել չհամարձակուենք եւ հակառակորդներ չդառնանք՝ հարգութեամբ փրկուելուց, (ուրիշների կողմերից) չհամոզուենք...» (էջ 242), նուորագծուած փոքրերը զկան սակայն ասորի բնագրին մէջ: սխալ կարդացած է արդեօք Ղազարեան բերիլնեան ձեռագիրը: Նոյնպէս կը շեղի հոս Լ բուն բնագրէն սակայն շրջիլով հատուածս գերմաներէնի՝ wie... die Erde mit schönen Blumen, Euer verehrtes Schreiben mit Fragen, die nicht notwendig sondern gewohnheitsmässig sind, geschmückt ist, so bezahlen wir die Schuld in der brüderlichen Liebe,» (էջ 310):

<sup>2</sup> Բար-Շուշանի չափազանց քաղաքավար արտակարգ փափկանկատ այս արտայայտութիւններուն

Գ. Վասն խմորոյ եւ աղի եւ ձիթոյ, զոր գնեմք մեք ի հացին<sup>1</sup>: — Հարցանէք վասն խմորոյն, զոր առնեմք մեք եւ ամենայն ժողովուրդք քրիստոնեայք, թէ էր իրիք այն աւրինակ նախանկար իցէ, եւ զաղէն եւ զձիթոյն, զոր արկանեմք մեք յընծայան, այսինքն ի հացն գոհութեան, եւ զայլ եւս ինդիրս հարցափորձից, որք մի ըստ միօջէ կան գրեալ ի ներքոյ: Ասեմք ուսումնասէր<sup>2</sup> իմաստութեան ձեռում եթէ զոր աւրինակ հինն նշանակ է եւ աւրինակ նորոյս, հրէական ամբոխն ասեմ քրիստոնեայ ժողովոյս եւ շաբաթն՝ միաշաբաթոյս եւ թրիստութիւնն՝ մկրտութեանս եւ անխուսն՝ խմորոյս եւ ոչխարն՝ Բրիստոսի, եւ մնացորդքն յաւրէնս Մովսէսի, նոյնպէս եւ ըստ նմին աւրինակի եւ Ագամն կաւեղէն յերկրէ, որպէս Պաղոս (պատմէ, նշանակ է) Ագամայ երկրորդի, որ է աւր յելկնից: Եւ նմին իրի

դէմ Գ. է որդ գանուած է դժբախտաբար շատ կոշտ անկիրթ գրեւով «նչ մեծի մտակուրութեանդ», (Գիրք թղթոց), էջ 337, «ապա թէ տկարանաս տակաւին մտաբոյ», էջ 339, «ապա թէ քո ոչ է իմանալ զճշմարտութիւնն, ծառայ ես գրոյն եւ կերակրիս անգործ կերակրով զաւրէն անբանից», էջ 340, «զի յոյժ թանձրամիտ ես», էջ 342, «նչ անտեղի անբանութեանդ», անդ, «զինուոր եւ ոչ քահանայ, անարգող զբրիստոս եւ ոչ պատուող», էջ 344, եւ այլն:

<sup>1</sup> Աղի եւ ձիթի խնդրով նաեւ այլուր զբաղած է Բար-Շուշան, այս մասին մանրամասն կը տեղեկագրէ Աստեմանի. Praeter Anaphoram, libellum etiam edidit Bar-Susan, quo suae gentis ritum de sale et oleo pani eucharistico miscendis adversus Coptos propugnat, այս ծանօթութիւնը կը քաղէ Աստեմանի արարեւն գրութենէ մը, ուր կը կարդանք orta est inter Coptitas et Syros dissensio, quia Syri ponunt in sua oblatione salem et oleum, et scripsit pater noster Joannes Bar-Susan libellum, in quo demonstravit verificationem positionis salis et olei in eucharistia (B. O. II, էջ 144): Այս բնդիմագրութիւնը ուղղուած է ad Christodulum Alexandrinum (անդ, էջ 356 եւ 508, հմմտ. նաեւ Wright, A short history of Syriac literature, էջ 226): Սեր թղթին այս հատուածը, ինչպէս վերը յեշեցինք կը գանուի ամբողջապէս Պարիսի Ազգային Մատենադարանի Թ. 11 Ձեռագրին մէջ (Anc. fonds 54, Zotenberg, Catal., էջ 71):

<sup>2</sup> Բառական «Եթէ մարի իմաստութեան ձերում», = ]Λοϋδολλο οολλοοο λοδ:

իսկ մարմնացաւ բանն, այս ինքն եղեւ մարդ  
 Հանդոյն Ադամայ, զի ադամական մարմնովն  
 ի փրկութիւն Հանցէ զԱդամն մեղուցեալ :  
 եւ քանզի ի չորից բնութեանց կամ ի  
 ստիւքսից կազմեցաւ եկաց, յերկրէ ասեմ,  
 եւ ի ջրոյ եւ ի հրոյ եւ յաւդոյ այերի եւ  
 ի բանական հոգւոյ, որպէս զի թէ ի հնդից  
 իսկ իրաց իցէ յաւդեալ եւ կազմեալ<sup>1</sup>, նոյն-  
 պէս եւ Բրիստոս, մարդ Հանգունակից Ա-  
 դամայ, նմանադոյնս իսկ եւ ճշմարտիւ ի հըն-  
 դից յաւդուածոց եւ ի խառնուածոց ըստ  
 Ադամայն նմանութեան եկաց հաստատե-  
 ցաւ, զի մի իւրք ինչ իրաւք նուագագոյն  
 եւ դուզնաքեայ ոք Բրիստոս քան զԱդամն  
 երեւեացի: Եւ եթէ ամենայն մարմին ի շո-  
 րից հիւթանիւթոց կայցէ յաւրինեալ, որ-  
 չափ եւս առաւել աւրէն իցէ եւ ի դէպ  
 եթէ եւ Ադամն ի շորից իցէ կազմեալ եւ  
 յարդարեալ, զի բանական հոգւովն եւ եթ  
 զեր ի վերոյ քան զինդանի եւ զանկեն-  
 զանաւոր արարածս գտանիցի<sup>2</sup>: Արդ ըն-  
 ծայէ եկեղեցի զմարմին եւ զարիւն Բրիս-  
 տոսի առ ի յիշատակէ մահու նորին, զոր  
 աւրինակ եւ երոց իսկ ինքն ի վերնատանն  
 եւ յայտնեաց իւրոց աշակերտացն. նմին իրի  
 իսկ բարոք եւ ի դէպ արկանեմք մեք  
 խմոր եւ աղ եւ ձէթ յալիւրն եւ ի ջուր,  
 զի մի՛ պակասագոյն ինչ ի կատարմանէն  
 մարմինն Բրիստոսի գտանիցի եւ մի՛ մեք  
 անկեալ վերիպեալ ի փրկութիւնէ Բրիս-  
 տոսի: Զի ջուր եւ ալիւր չկացուցանեն կա-  
 տարեալ զմարմինն Բրիստոսի, որպէս եւ  
 ոչ փոշի եւ ջուր, տարիւրքն երկու, կա-  
 րացին երբեք եւ չէ իսկ մարթ ուրեք թէ  
 կարիցեն կազմել զմարմինն Ադամայ, քանզի

եւ են իսկ պակասաւ որք եւ պակասաւ թիւն  
 ի մարմինն Բրիստոսի չեք: Ի չորից արար-  
 եալ կազմեցաւ Ադամ ի սկզբանէ արար-  
 չութեան իւրոց եւ Բրիստոս ի չորից կազ-  
 մեցաւ յարդանդի կուսին եւ նորոգեայ զա-  
 րարածն Ադամայ<sup>1</sup>, ապա ուրեմն նուագա-  
 գոյն է եւ կարաւտական բաղարջն, իսկ լի  
 բովանդակ հացն՝ աղիւն եւ խմորն եւ  
 ձիթովն: Բանդի եւ սուրբ վարդապետք  
 զայս պատուէր ետուն եւ առաքեալք զոյն  
 ուսուցին ուսուցին համարէն ամենայն ազ-  
 գաց ի ժամանակի իբրեւ հատին որոշեցին  
 զմեզ ի կատարմանէ հրեական աւրինացն եւ  
 յանիծից, ընդ որովք փակեալն կային:  
 Արդ դենեմք մեք ջուր ի նշանակ ջուրցն  
 առաջնոց եւ ալիւր՝ յաւրինակ փոշոյ եւ  
 խմոր՝ ընդ աւագոյն այերի եւ աղ փոխանակ  
 հրոյ եւ ձէթ դարձեալ յընծայութիւն սի-  
 րոյն Ատուծոյ, որով կազմեաց երեւեցոյց  
 զմարդն առաջին: Դարձեալ եւ այլ ազգ  
 եւս, որպէս եւ ասէ իսկ սուրբ ատէր Եփ-  
 րեմ եւ կիրիւղ ի մեկնութեան արարածոց,  
 խմորն զհաւատս սրբոց երբորդութեանն  
 առաջի կացուցանէ, զի զոր արիւնակ սա-  
 կաւ մի խմոր զընաւ իսկ զանգուածն ալեր  
 առնու շրջէ յիւր հոտ եւ ի ճաշակ եւ  
 քաղցրացուցանէ զնա, նոյնպէս եւ Բրիս-  
 տոս մարմնովն, զոր առ յանձն եւ եբարձ  
 ի նմա զիսրիս չարչարանաց եւ զխաչ եւ  
 զհաչ, ածէ ձգէ զամենայն մարդ յիւր հա-  
 լատս եւ ի յաւր իւրոց եւ ի սրբոց հոգ-  
 ւոյն, որպէս եւ ասէ իսկ եթէ « Ես յոր-  
 ժամ բարձրացայց յերկրէ զամենեսեան  
 ժամ բարձրացայց յերկրէ զամենեսեան  
 ձգեցից առ իս », Եւ զի խմորն աւրինակ է  
 Բրիստոսի, նա աւանիկ կայ զրեալ յաւե-  
 տարանի թէ « Որ կին տնտես », այլովքն  
 հանդերձ. ապա ուրեմն պարտ եւ պատ-  
 շած է զի զիցուք խմոր ի հացն զոհու-  
 թեան, Աղ դարձեալ յանդիման առնէ  
 զսէրն Բրիստոսի առ մեզ, զի զրեալ է թէ

<sup>1</sup> Չեռ. ունի ԳՁՅԵՍ, զոր L կ'ուղէ ԳՁՅԵՍ  
 (Էջ 280), լաւագոյն է սակայն Nի ԳՁՅԵՍ ընթերցուածք  
 (Էջ 153):

<sup>2</sup> L կը կազայ սյոսեղ. Wenn jeder Leib aus  
 vier Substanzen besteht, wie ist es dann möglich,  
 dass Adam aus vier Substanzen vollkommen war?  
 Da er doch an der vernünftigen Seele allein anderen  
 Wesen, den lebendigen und den nicht lebendigen,  
 überlegen war (Էջ 311):

<sup>1</sup> Եր, ԳԼԵԺԺ ԳԼԵՅԵ. Ինչպէս այս խոսքը L  
 կրնայ als Neuschöpfung Adams հասկնալ (Էջ 312):

“Այնպէս սիրեաց Աստուած զաշխարհ, մինչ զի եւ զորդին իւր միածին ետ վասն նորա,» եւ “գուք էք աղ երկրի,» ասէ Բրիստոս առ աշակերտսն եւ “ամենայն զստուարեաց յաղիսդի,» որպէս զհարզ հրամայեաց Աստուած Մովսէսի ի գիրս զեւտացւոց եւ աւետարանագիրն Մարկոս յիւրում աւետարանին: Ապա ուրեմն հարկ ի վերայ կայ զի եւ մարմինն Բրիստոսի, պատարագ կենդանի եւ կենդանարար, աղիւ՛ աւրինակաւ իւրոյ սիրոյն յաղեսցի, առաւելագոյն եւս քան զզոհս անխաւսունս արինացն Մովսէսի, որք չէին իսկ արդարեւ բաւական սրբել զպատարագիչսն: Սոյնպէս եւ նորա անմտանայցեն, որ զոհիցեն զոհս առանց աղիւն համեմելոյ եւ վրիպեալ գտանիցի պատարագ նոցա ի սիրոյն Բրիստոսի եւ յաւրինակէն առաքելոցն սրբոց. քանզի ոչ ուտիցի անհամ ինչ առանց աղի, ասէ Յովբ, իսկ ես ասեմ եւ ոչ կերակուր յեփ արկեալ առանց աղի ինչ քաղցրանայցէ եւ ոչ զինի առանց ջրոյ, ապա եւ ոչ ընդունելի առանց աղի պատարագն ո՛չ ի հին աւրէնս Մովսէսի, որ խորհրդոցս է նշանակ, եւ ո՛չ յայսմ՝ ի սմին ի նորումս, զոր Բրիստոս աւանդեաց եկեղեցւոյ իւրում: Բանզի “ամենայն,» զոր եդ ի միջի, ոչ տայ մեզ թոյլ արհամարհել անցանել զայնու, թէպէտ եւ հրէայ ոք իցէ որ զպատարագն մատուցանիցէ թէպէտ քրիստոնեայ. զի ի կանոնս արտաքին իմաստնոց եւ փիլիսոփայից ի բան՝ կարգի առակաց այսպէս իսկ յորջորջի “ամենայն,» սահմանեալ հաստատական ընդհանուր բովանդակիչ<sup>2</sup>, զի “ամենայն,» եւ “ոչ ամենայն,» են սահմանք մեծամեծք ընդհանրականք եւ ընդդիմա-

կացք, զոր աւրինակ եւ “մի,» եւ “ոչ մի,» առանձնաւորք: Ըստ սմին աւրինակի եւ Բրիստոս տէրն մեր տայր պատուէր աշակերտացն, զի ասիցեն եւ ուսուցեն “գամենայն,» զոր պատուիրէր նոցա. այնու զի ասաց “գամենայն,» արկ փակեաց ընդ նովաւ զհամաւրէն կանոնս եւ զընաւ իսկ պատուիրանս. սոյնպէս եւ այս “ամենայն,» զոր ասաց վասն զոհիցն պատարագայ: Ապա չիք ուրեք երբեք պատարագ անհամ չարագոյն չարատեսիլ քան զայն, որ չիցէ աղիւն յաւրինեալ ի գործել զնա քաղցր եւ ցանկալի: Այսքիկ վասն այսր սակաւք փոխանակ բազմաց:

Դ. Վասն ձիթոյն: — Արդ արկաննմք ձէթ ի նշխարան յաւրինակ ողորմութեան Աստուծոյ ի վերայ մեղաւորացս, զի եւ աւրէնքն իսկ ի հնումն զնոյն առնէին ընդ քաքարս բաղարջս, որք ձիթովն զանգեալ աւծանէին եւ ընդ աշտանակսն եւ ընդ ծրագարանս: Ես եւ ոստն իսկ ձիթենւոյ, զոր աղանեսակն առ արգարն Եոյ ընդ երեկոյս երբր ի նշանակ ցածնոյ ջուրոյն հեղեղաց, եւ մանկտեալն, որ փ ուաւոր սոռնէին զնա ձիթենեայն ոստովք, զողորմութենէն Աստուծոյ եւ զքաղցրութենէն յուշ արարեալ պատմէին եւ զփրկութենէն, զոր անձամբն արար ի մեղացն հեղեղաց: Եւ Սամարացին, որ զթացաւ յոր անկեալն դներ ի ձեռս աւազակաց ի ժամանակի իբրեւ իջանէր յԵրուսաղէմէ յԵրիբով, էր իսկ ինքնին Բրիստոս, որ ետ կենդանութիւն մարդկան՝ իւրով իսկ արեամբ, եւ զինուով եւ ձիթով պատեաց զվէրս նորա եւ ողջացոյց զնա: Եւ աւծաինքն իւրովին յորժամ մարգացաւ՝ ի մաւրէն եւ յայլոյ կանանց եր(կ)իցս անգամ, որպէս վկայէ Ղուկաս աւետարանիչ վասն միոյն եւ միւս աւետարանիչքն վասն միւս եւս այլ աւծմանն: Ե այն սակս իսկ սրարտ եւ

<sup>1</sup> L շատ յաջող չէ այստեղ, չեմ գիտեր ո՛ր տեղէն կը գտնէ սա միտքը՝ Denn sie (die Kirche) erlaubt nicht, dass wir verlassen irgend etwas von dem, was er bestimmt hat (էջ 313):

<sup>2</sup> Ինագիրն ունի հոս “սահմանեալ հաստատական,» ի դէմ Աստուծոյ Աստուծոյ տրամաբանական աստութիւնը, որ է յոյն προορισμένη καταφατικήն պարզ սահագործութիւնը:

<sup>1</sup> Եւ, կարելի է հետեւարար թարգմանել նաեւ “Աղամայ,» ինչպէս բրած է N:

պատշաճ է արկանել ձեթ ի կենդանի պատարազն Բրիստոսի, որպէս եւ աղ ի նշանակ սիրոյ եւ քաղցրութեան Աստուծոյ ի վերայ ազգի մարդկան. այլ զոր աւրինակ եթէ պակասեալ ուրեք ի հաւատոց քահանայն գտանիցի եւ չգուցէ ի նմա ողորմութիւն քաղցրութեան, չեյէ նա այնուհետեւ քահանայ, նոյնպէս եւ այր աշխարհավար եթէ ուրեք երբեք վրիպեալ ի միոջէ ի նոցունց դիպիցի, ոչ լինիցի քրիստոնեայ. զի հաւատք եւ սէր եւ ողորմութիւն լրումն քրիստոնէութեան եւ խմորն եւ աղն եւ ձեթն կատարումն մարմնոյն Բրիստոսի այնոցիկ, յորոց չեյէ ծածկեալ եւ խարուեալ աւետարանն Բրիստոսի, իսկ որք պակասեալ ի միոջէ ի նոցունց գտանիցին, նսեմանայցեն սիրաք մտաց իւրեանց ազիտութեամբ:

Ե. Վասն հնոյ բաղարջին, զոր եկեր տէր մեր եւ եբարձ եւ սկիզբն արար նորով խմորով: — Իսկ վասն բաղարջին, զոր եկիր Բրիստոս ընդ երեկոյս խորհրդոյն, որպէս ձեզն թուի, արդարեւ իսկ ծշմարիտ է, ով սուրբէ Աստուծոյ, զի եկեր նա ընդ երեկս եւ իսկ եւ իսկ վաղվաղակի բովանդ կեաց եբարձ. «Երթայք պատրաստեցէք մեզ տեղի, զի կերայց ընդ ձեզ զպատէքն մինչեւ իցեմ չարսեալ», ասէր Բրիստոս առ աշակերտան. եւ իբրեւ չոգան եւ պատրաստեցին եկն Թիսուս եւ բազմեցաւ եւ յետ գառինն ուտելոյ եւ բաղարջին եւ մշտիկ զոպային, որպէս յաւրէնս Մովսիսի հրամայեալն էր, «ասա, ասէ, կատարեցաւ», եւ ելից կնքեաց հասոյց ի կատար զհին կտակարանն եւ ապա այնուհետեւ առ նա զհացն ի վերայ ձեռաց իւրոց եւ աւրհնեաց եւ երեկ եւ եկեր եւ ջամբեաց աշակերտայն: Տեսանես հաց վնա կոչէ եւ ոչ եթէ բաղարջ եւ զոր աւրինակ կայ գրեալ, նոյնպէս պարտեւ պատշաճ է զի հաւատասցուք, զի լեցուք առանց աղտոյ մեղաց: Հաց ասային սուրբք եւ աւետարանն եւ աշակերտքն եւ

Պաւղոս եւ ոչ բաղարջ: Խմորն ոչ անուանի բաղարջ եւ ոչ բաղարջն խմոր կոչի: Ոչ հարից աստէն ի գրի զցուցանելի աւրինակս սրբոց վարդապետաց, զի մի գուցէ երկարեալ իրքն ի սոկ ձգիցին: Եւ եթէ ասիցէք զի զբաղարջն եկեր տէր մեր եւ կնքեաց զհինն եւ զբաղարջն եկեր եւ հաստատեաց եզ զնորս, չկան բանքն յակաստանի ի հնումն բաղարջ եւ բաղարջ ղարձեալ ի նորումն, եւ որ այն իցէ նորոգութիւնն, որ Բրիստոսիւն եղեւ: Այնու զի ասաց զամենայն չեթող ինչ ի բաց, չառ զանց զիւրք զոր ոչ ընդ բանիւս փակեաց. այլ զիսորդ պրծեաւ բաղարջն առանց Բրիստոսիւն նորոգելոյ: «Գառնն հին էանց», այնու զի ոչ եւս այլ զոհմբ մեք զկենդանիս, յորմէ հետէ գառն Աստուծոյ եբարձ ի միջոյ զամենայն զոհս պատարագաց զոհին իւրով վասն կենաց աշխարհի: Եթէ Մովսէս բարձաւ Բրիստոսիւ եւ աւրէնքն աւետարանաւս եւ շատով եւ աւրէնքն աւետարանաւս եւ շատով միաշարթիւս, ապա հարկ իսկ է զի եւ բաղարջն եւս բարձցի նովին, իսկ ապա եթէ դեռ եւս կայ եւ բաւէ բաղարջն անխմոր, եւ գառն եւս այնուհետեւ կայցէ եւ մնայցէ եւ զորոյ զհետ այն տեւ կայցէ եթէ մինչեւ ցայսաւր ժամանակի իմն գայցէ եթէ մինչեւ ցայսաւր ժամանակի ոչ մատնեցաւ ի մահ Բրիստոս Աստուած ոչ ստեաց Պաւղոս այնու զի ասաց թէ եւ ստեաց Պաւղոս այնու զի ասաց թէ «Զատիկ մեր Բրիստոս է, որ զենաւ եւ նուիրեցաւ վասն մեր»: Եւ եթէ դեռ եւս տակաւին հրէական բաղարջն կայ եւ պահի, ապա ուրեմն հնութիւն մեր չեւ եւս է նորոգեալ եւ Ադամն առաջին ի մեզս իւր ջերանի: Եւ ծշմարտեցին գրեալ բանքն հրէիցն աստուածասպանից թէ չեւ եւս իցէ եկեալ Բրիստոսն: Պարտ եւ պատշաճ է զի քրիստոնեայք զմիոյն միայն զհետ ընթանայցեն կամ զՄովսիսի՝ գառամբն եւ

1 Հոս հետեւեալ լուսանցաբութիւնք կայ բնագրին մէջ՝ Այսորիկ նորոգեցան. եւ խոստումն փոխանակ խոստման տուաւ մեզ, «էանց», գրի փոխանակ ասեալ թէ «նորոգեցաւ»:

բաղարջիւն հնով եւ կամ զՊաւղոսի<sup>1</sup> հա-  
ցիւն եւ զինեաւ ի նորումս:

Եւ եթէ ասիցէք եթէ ուստի՞ էր նոցա  
յայնժամ հաց խմորուն յԵրուսաղէմ, տա-  
ցուք պատասխանի թէ ի ժամանակէ եւ  
յանուանէ եւ ի զիմաց: Ի ժամանակէ, զի  
էր իսկ ի կատարած կոյս մաւտ հասեալ  
թագաւորութիւն նոցա եւ չգոյր նոցա իշ-  
խանութիւն կատարելոյ գտաւնս իւրեանց  
որպէս երբեմն ուրեմն զհարգուպէտ ըստ  
իւրեանց հեշտի: Յանուանէ եւ ի զիմաց,  
զի Հերովդէս եւ Պիղատոս եւ միւս չոր-  
րորդապետքն, որ իշխէին յԵրուսաղէմ եւ  
ի Հրէաստանի եւ ի Գաղիլիա, որպէս ասէ  
աւետարանիչն Ղուկաս, ոչ թողոյին նոցա  
զի կատարեսցեն գտաւնս իւրեանց, որպէս  
հրամայեալն էր նոցա ոչ պաշտամամբք եւ  
ոչ զոհիւքն պատարագաց եւ ոչ բա-  
ղարջիւն: Եւ Հոռոմք եւ հեթանոսք  
նժգեհք, որ անդն բնակէին, ոչ ճաշակէին  
զբաղարջն, քանզի ոչ ընդ հրեայս յայն-  
ժամ հաշուէին նոքա<sup>2</sup>: Զի թն աւր միայն  
հրամայեալ էր նոցա ուսել զբաղարջն ի  
յիշատակ ելիցն յեզրպտական ծառայու-  
թենէ: Իսկ մեք որ յԵզրպտոսէ մեղացի՝  
յերկաթի քուրայէ<sup>3</sup> Բրիստոսիւն ապրեցաք  
յազատութիւն նորոզ կենացն, բնաւ իսկ

ընդէր կարաւտանայցեմք դառնալ անդրէն  
յանհաւատ բաղարջն հրէից եւ ի ծաղկեալ  
տիոցն երիտասարդութեան, զոր Բրիստո-  
սիւն ընկալաք, անկանել միւսանդամ ի գա-  
զաշտ ծերութիւնն Մովսիսի, զոր ի բացն  
թողաք: Բանդի եւ ասէ իսկ Պաւղոս առ  
Գաղատացիս, որ յետ մկրտութեան թը-  
փատեալն էին թէ Ահաւասիկ եւ Պաւղոս  
ասեմ ձեզ եթէ թլփատիք, Բրիստոս ինչ  
ձեզ ոչ աւգնէ: Ապա ուրեմն որ միան-  
գամ կերիցէ զբաղարջն եւ պահիցէ զա-  
բաթապահ կրաւննս եւ զայսն եւս կար-  
գաւ մի ըստ միոջէ, վրիպեալ գտանիցի  
ի վաստակոց իւրոց եւ ի հաւատոցն, որ  
ի Բրիստոս: Եւ այս ցայս վայր շատ իսկ է  
եւ բաւական:

(Հորոմոսիւն) 2. Ա. ՎԱՐԴԱՆԵՆ



ՍԵՐԻՈՍ Ե ՊԻՍՍՈՊՈՍ ԲԵԳՐԵՏՈՒՆԵԸՅ  
Ե Ի ԻՐ ՊԵՏՄՈՒԹ Ի ԻՆՆ Ի ՀԵՐԸԿՂ

(Հորոմոսիւն)

4.

Պատմութեան բաժանումը: — Սերիոս  
թողուցած է մեզի Պատմագիրք մը միայն, զոր  
անուանած է «Պատմութիւն ի Հերակղ»:

Գիրքը սկզբնագրին մէջ երեք գլխաւոր  
բաժանումը ունեցած է, այն է՝

Նախերգանք՝ «Նախնեաց պատմութիւն»:

Ա. Գիրք կամ Գպրութիւն՝ «Պատմու-  
թիւն թագաւորական, վէպք յԱպրուէզն խոս-  
րով» (էջ 35):

Բ. Գիրք կամ Գպրութիւն՝ «Բարձումն  
Սասանականին եւ մուտ որդոցն իսմայէլի յաշ-  
խարհս Հայոց» (էջ 104):

Գրքերու այս բաժանումը ոչ միայն նիւթն  
ինքն իրեն կ'արդարացնէ, այլ եւ կ'երաշխաւորէ  
Սիմ. Ապարանեցի (Վիպասանութիւն, էջ 113),  
որ Սերիոս, էջ 104 կ'ենթագրէ Բ. գրքի սկիզբը՝

<sup>1</sup> Զարմանալի է որ այստեղ N կը յուելու յայտ-  
նապէս աւելորդ ωο; Ծο (= եւ Պետրոս) բառը (էջ 158  
եւ 184), որ Լի բնագրին մէջ չկայ (էջ 283):

<sup>2</sup> Այսպէս է ասորին բառական, մինչդեռ Լ կը  
հասկնայ եւ կը թարգմանէ da das Volk der Juden ver-  
achtet war (էջ 316):

<sup>3</sup> Բար-Շուշան կը գործածէ հոս } ; օժ բառը  
որ կը նշանակէ նախ furnace, ու այս իմաստով փոխ  
աւանուած է հայերէնի՝ քուրայ ձեւին տակ (Hübsch-  
mann, Arm. Gr., էջ 319), եւ երկրորդաբար terra,  
provincia, հմմտէ՝ «զի եկն նա ի քուրայ այս մոլո-  
րեցոցիցս», Լք. սեբ., Լք. Պամ., էջ 121, որ եզ-  
ծուած է տպագրին մէջ ու եղած «զի եկն նա ի քու-  
րայ այս», եւ այնն այս վրիպակը կ'ուղղէ ասորին որ  
ուշի իօ օα } ; օժ (Wright-McLean, The eccl.  
hist. of Eusebius, էջ 97), փոխառութիւն յոյն շօթաին  
(հմմտէ նաեւ «քուրայիսկոպոս»). բառիս այս կրկին ա-  
ռումեներն անտարակոյս թարգմանիչներու միջեւ շեղում-  
ներու պատճառ տուած է, Լ թարգմանած է von... dem  
eisernen Feuerofen (էջ 316), իսկ N հասկցած է  
du pays de fer (էջ 184), եւ պահեցի «քուրայ» բառը: